

ները սիրով զի՞նքը ընդունեցան, և այն անգամ կանոնական խուզումն հերաց ընդունեցաւ, հազար կրօնաւորական կապայն և նախկին կայսերական զօրաց հրամանաւորան՝ եղաւ Ավալսա կամ Արա կրօնաւոր անարժան յանարժանուս: Իւր ժամանակը կ'անցընէր երկիր մշակելով և աղօթիւք: առուսն կանուխ կը վազէր եռանդեամբ առաւօտեան ժամուն, վերջը բահը ձեւքը կ'երթար թրողիի քարուս երկիրը փորելու և մշակելու:

Շարայարելի

Ա Ն Է Ծ Ք

(Տես յ էջ 391, Շար. եւ վերջ)

ՍԱՀԵՑԱԼԻ գնաց տասը տարի յավտենականութեան անդունվը, բայց այս տասը տարուան ընթացքին մէջ Մալնաշլի երէցփոխանին պիտի անցած ները՝ զարհութելի եւ: Այն վայրիկանէն սկսեալ կորսնցուց սրտին հանգըստութիւնը, երբ ժողովրդապետին հետ աւրուելով, իւր ոխակալ վրէժը հանելու նպատակաւ, ժողովրդապետին վրայօց զիւաշունչ սուս լուրեր հանեց, սրով անեեղ քահանան յուսահատած, խելքը կորսնցուցածի պէս՝ թողաց իւր պաշտօնը և հեռացաւ անկէց՝ ուր որ ութը տարի անխոնչ աշխատութեամբ իրեւ քաջ հովիւ և այր ըստ սրտին Աստուծոյ, բոլոր ժողովրդան սէրը գրաւած էր, և գնաց քաշուեցաւ իւր ծնած քաղաքը՝ ազգականաց և բարեկամաց ծոցը ապասինելու:

Խողճմտանքը անպատմելի կերպով կը տանջէր Մալնաշիին սիրաը, ահաւոր երեցաւ իրեն քահանային անէծքը: Ճանցաւ թէ ժողովրդապետը իրաւոնք ունէր, և անկողմնասէր ոգուով գործեց, քահանայախան պարտքը կատարեց, երբ իւր ազգու պատճառապանութեամբը յաջուղուց այն օդիորդին զործը, որ ամուսնական լծոյ խոստմունքներէ մոլորելով, ամօթոյ և անպատութեան մէջ յի մնայ:

Ժողովրդապետին հեռանալէն չորս տարի ետքը՝ Գրիգոր Տոմինիկ, որ այն միջոցին խանութի աէր եղաւ, նշանուեցաւ երէցփոխանին Մարգարիտա զըստերը հետ:

Թէ և պսակնին հանդիսաւոր կերպով կատարուեցաւ, բայց եկեղեցիէն տուն դառնալու ժամանակ, հարսննորաց կառքին ձիերը կատղելով, անսնց զո՞ն եղաւ հարսին 48 տարեկան պատի եղրայըը Ստեփան, զոր մեռած տուն բերին՝ զրուխը բալորովին ջախջախած, և մարմինը արինլուայ զարձած: Այլ կրնայ երեակայել ամէն մարդ ծնողաց և ազգականաց ցաւն ու կսկիծը ի մահ իրենց սիրելի որպւյն: Հարսնատունը մեռելի առւն զարձաւ:

— Անկարելի է որ բաղդաւոր ըլլայ աստից ամուսնութիւնը, ասաին անզին փողոցները կը խօսէին մարդիկ՝ սարսափած ահաւոր տեսարանէն :

Հասարակաց գուշակութիւնը կատարուեցաւ իրաք. վասն զի տարի մը անցանելով, Մարգարիտան աղջիկ մը ունենալէն ետքը, ի մեծ ցաւ իւր էրկանը և սիրելի ծնողացը, ինքը փոխեցաւ առ Պատուած : Անմեղ փոքր գուստրն ևս, որուն անունը Մարգարիտա էր, իւր ճամբաւն հետեւելով, քիչ ատենէ կնքեց իւր կեանքը՝ աշուշները բացած չի բացած :

Գլորեցաւ գարձեալ շրմ տարի :

Թշուառ բաղդին հարուածներէն ի խոր խոցեալ ծնողքը, որոնք կը մեռնէին իրենց մէկ հատիկ որդույն Յակոբին վրայ, և զոր աշքերնուն լուսոյն պէս կը պահպանէին, որոշեցին որ կարգն զինքը, յօսալով թէ հարսին անոյշ անոյշ խօսակցութիւնը և աշխաժութիւնը փարաստէ թերևս իրենց արխուոր պատին ցաւերը և տանլ ահաւոր սուտն ու լըռութիւնը : Բայց թշուառութիւն թշուառութեան վրայ :

Առաւոտ մը հրացանի հարուած կը լսուի Յակոբին սենեակը. տնեցիք ամէնքը հոն աճապարեցին, բայց ո՞վ ահաւոր տեսարան. անկողնոյն մէջ մեռած կը գոնիան զանիկայ՝ որուն վրայ կերպոնացեր էր ծնողաց բոլոր յոյսը, սէրը և անկնկալութիւնը : Անձնասպանութեան պատճառը ոչ ոք իմացաւ :

Դժբաղդ մայրը յուսահասութենէն խելքը կրուասա՛ կիսամեռ գետինը ինկատ, զոր ստիպուեցան շուտով անկողին զնել: Բժիշկը լսելով աղետալի դէպքը՝ աճապարելով հոն եկաւ, և ջանաց զօրաւոր դեղերով զգասաւացնել ցաւագին մայրը, բայց սարսափելի դէպքը ան աստիճանի աղղեց վրան, որ քովը եղողները կարծեցին թէ յիրաւի խելապարեր է :

Իսկ աղուն հօրը յուսահաս վիճակը՝ անհնարին է նկարագրել :

Վեց ամիս հազիւ թէ անցաւ մահուան հրեշտակը ազատեց խեղճ մայրը անունը վիշտերէն, որ ի հանդեմ ալ ուրախանայ՝ գերեզման զրած զաւակացը հետ:

Որոնց զիտիին և լսեր էին թէ քահանան անիծեր է զՄալնաշին ընտանիքուն հանգերձ, որոշ կերպով մորքերնին զրին՝ թէ պատճանած թշուառութիւնները անէծքին հետևանքն է :

Մալնաշին կենպանի մեռել էր դարձեր. վրան նայելով 80 տարեկան ծերունոյ կը նմանէր թէ և 58 ապրեկան էր միայն :

« Ոչնչանա ընտանիքը . . . »

Ինչ ահաւոր խօսք, որուն արդինքը կատարուեցաւ լիովին, և ինքն ալ հանգստութիւն շունենայ պիտի ոչ ասաւէն, և ոչ ի հանգերձեալն, վասն զի անէծքը վրան է :

Օր մը իրեն այցելութեան զնաց իւր վաղուց բարեկամը Գրիգոր Անիշոր, որ անոր զստեր նշանսուուքի մաստանին ետ գարճելէն վերջը, հետը չէր տեսնուած, իրարու հետ տեսնուիլը՝ Մալնաշին վրայ մեծ տպաւորութիւն ըրտ. զբացմանը սրտի և կսկածալից հատաշանքով պլայուեցաւ իւր հին բարեկամին վրայ : Գրիգոր Անիշօր միիթարելով զինքը, իրեն խորհուրդ

տուաւ, որ հետը մէկտեղ ճամբրովութեան ելլելով՝ երթան իւր մերձաւոր ազգականին քով քանի մը շաբաթ, որ Գյուուէն շատ հեռու չէր, ենթապելով որ օպափոխութեամբ ու տեղափոխութեամբ՝ թերեւս գտնայ իւր առողջութիւնը:

Հիւանդը հաւանեցաւ Անիշօրին տուած խորհրդոյն, ու երկրորդ օրը ճամբայ ելան:

Իւր ազգականները ամենայն սիրով ընդունեցան զիրենք, և հիւրասէր տանտիկինը հիւանդին համար մասնաւոր սենեակ մը պատրաստել տուաւ:

Կեցան հոն քանի մը շաբաթ, բայց Մալնաշիին հիւանդութեան օգուտ մը շեղաւ, որովհետեւ հոգոյն անհանգստութիւնը մարմնոյն վրայ մեծ ազգեցութիւն ունէր, որոնք անմիջապէս կապակցութիւն ունին իրարու հետ: Այն զարդութելի հարուածները, որոնք խեղճին սիրոր այնչափ անգամ վիրաւորեցին, խղճմուանաց անհանգստութիւնը, որոնք տանչելով զինքը՝ զրեթէ մահուան դուը հասոցին, արգելք եղան իւր առողջութեանը:

Գիշեր մը արսացը կարփ սաստկացաւ հիւանդութիւնը: Իւր բարեկամը Անիշօր, որ պատրաստ էր կեանքն անգամ զոհելու Մալնաշիին համար, անհոգոյն քովը կեցած՝ կը միխթարէր զինքը, զղալով մարէն և ցաւելով, հիւանդը իւր աղնէն շարժելուն համար, այն յուտով թէ հեռանալով տիսուր յիշատակաց տեղէն, թերեւս գտնայ կորսնցուցած առողջութիւնը, և ահա վատթարապոյն եղաւ:

Հիւանդը տանջանաց մէջ պաշարուած, ասդին անդին կը նետուէր անկորնոյն մէջ: Անիշօր նորա ցամաքեալ կմախը զարձած ձեռքերը բռնելով ըստ իրեն:

— Կը աեսնեմ որ անհանգստ ես, սիրելի բարեկամ. թերեւս խըզճմտանք կը տանջէ զքեզ. լաւ չէ՞ր ըլլար քահանայ մը կանչել՝ որ միխթարէ զքեզ հոգուով և մարմնով, և զանաս առողջութիւնդ:

Հիւանդին այլայլած երեսը՝ յուտոյ նշոյ մը ծագեցաւ.

— Քահանայ կանչեցէք, քահանայ, — ըստ խոկալով՝ թող գայ և վերցնէ վրայէս անէծքը՝ զոր....

Զօրաւոր ու ցամաց հազ մը ընդհատեց խօսքը:

Անիշօր քանի մը զգալ շարրած ջուր տուաւ որ իսէ, յետոյ աճապարելով խորհնոցը գնաց և արթնցնելով աղափինը, պատուիրից իրեն որ երթայ շուալ քահանայ կանչէ, վասն զի հիւանդը վտանգաւոր վիճակի մէջ է:

Աղափինը շուտով զառնալով յայտնեց թէ ժողովրապետին օգնականը քանի մը վայրկեանէն կը հասնի: Ցանտիկինը և իւր ամուսինը իմանալով հիւանդին վիճակը, անկողինէն ելլելով Մալնաշիին սենեակը մտան, որպէս զի միխթարեն զինքը:

Քիչ ատենէ զրան գտնակալը զարուելով, իմացան որ հոգեար հայրը եկած պիտի ըլլայ: Հիւանդին սենեակը եղողները ծունը դնելով քիչ մը աղօմք ըրին, յետոյ քաշուեցան քովի սենեակը:

Հիւանդը աշուշները անկած, ուշապրութեամբ դուը կը դիտէր: Քահանան ներս մտնելով, զետեղեց Քրիստոսի մարմինը սեղանին վրայ, ետքը մօտենալով հիւանդին, մեղմ ու ցաւակից ձայնով ըստ իրեն:

— Եկեր եմ, որ ձեռքէս եկած միիթարութիւնը մատակարարեմ քեզի : Կարծես թէ կայծակնահար եղաւ հիւանդը՝ երբ լսեց քահանային ձայնը . քստմեցաւ բալոր մարմինը . անգայն երեսը կրակի պէս կարմրեցաւ, և մարած աշուրները կենդանացած, ոշաղրութեամբ քահանան կը դիտէին :

— Վերցուր վրայէս անէծքը, հոգեոր հայր, — լի ցաւօք և հառաջմամբ, ըստ քահանային, — որ ծանրացաւ վրաս և շարաչար կը տափնապէ զիս . ո՞հ, ողորմէ ինձ, հայր սիրելի, առ վրայէս անէծքդ, և օրհնէ զիս :

Քահանան — որ յայտնի է ընթերցողաց, ուրիշը չէ, բայց եթէ տասը տարի առաջ քշուած՝ հայ կաթողիկէ ժողովրդապետը՝ Յովհաննէս Դանիէլ, որ իւր ծնած քաղաքը ստիպուեցաւ քաշուիկ՝ տեղույն ժողովրդապետին քովլ՝ իրը օգնական քահանայ, — հիւանդին այս յուսահատ խօսքերը լսելով, միտքը ինկաւ, ճանացաւ իւր վտողեմի թշնամին, և նորոգուեցան սրտին մէջ ցաւալի հին վէրքերը, որոնք արթնոցովին թէպէտ բարկութեան, ատելութեան և արհամարհութեան շինեալ կայծը երակներուն մէջ, բայց միւս կողմանէ հոգույն առաքինի, վեհաձն զզացմոնքները՝ քըխատոնէական պարտքը միտքը ձգելով, զսպեց մարգիկային կիրքը և անցիշաշար սրտով ամէն բան մոռնալով, աշքերը դէպ ի երկինք վերցուց, ու մեղմ ձայնիւ շերմեռանդութեամբ այսպէս ազօթեց .

« Թող մեզ զպարտիս մեր, որպէս և մեք թողումը մերոց պարտապանաց » :

Քահանային աշուրները երեկոյեան պայծառ աստղին պէս կը փայլէին . ձեան պէս սպիտակ մազերը՝ զոր իւր խորին սուզը և վիրօք լի սիրաը պատճառեց իրեն, հրեշտակային հիրքը և անցիշաշար սրտով ամէն բան մոռնալով, աշքերը դէպ ի երկինք վերցուց, ու մեղմ ձայնիւ շերմեռանդութեամբ այսպէս ազօթեց .

— Սրտանց կ'օրհնեմ զքեզ, պատասխանեց հիւանդին, շիտակ երեսը նայելոլ :

Քահանային խօսքերուն վրայ, յուսահատութեան խտարը. անհետացաւ Մարնաշին վրայէն, և հանգերձեալ կենաց վրայ վրած յուսոյ ճառագայթը լուսաւորեց հոգին : Անկեղծ ու ճշմարիտ սրտով խոստովանանք եղաս՝ զղջալով բոլոր մեղացը վրայ, և հաղորդուելով՝ խոստովանահօրը հետ աղօթք ըրաւ :

Իսկ քահանան հոգեոր պատրաստութեամբ զինքը միիթարելէն ետև՝ իր տունը զարձաւ :

Հիւանդը սրտին հանգստութիւնը գտնելով, հանգարտ քուն եղաւ :

Հետևեալ օրը ամէնքը զարմացան, տեսնելով հիւանդը լաւագոյն վիճակի մէջ. հաւատոյ շնորհքը զգալի կերպով աղելով վրան, զօրացուց հոգին, և անուշ հանգարտ քունը՝ ուժ տուաւ մարմեցն, որով փափաքեցաւ տուն զառնայ, վասն զի զզաց որ կենաց լապտերը մարելու վրայ է : Զուզեց օտար տեղ գերեզման մտնել, թող թաղեն զիս, ըստ, իմիններուս քով :

* *

Յետին փափաքը կատարուեցաւ ուզածին պէս . իւր սիրելեացը քով կը

հանգչի ի խաղաղ զերեզմանի . անէծքը ոյլ ևս չի բեռնաւորեր հոգին , յիշատակը օրհնութեամբ է : ի սրուէ կ'օրհնեն զինքը աղքատնեքը , որոնց թողուց բոլոր իւր ստացուածքը , և հոգին մաքրուելով ճշմարիտ զղջմամբ՝ ամենայն երկրային ազտեղութենէ , զնաց զեղեցկագոյն և երջանկագոյն հայրենիք մը :



ԴԵՂԱԱՆԻԿ*

ՊԵՂԱԱՆԵԿՈՅ վրայ այնշափ բազմաթիւ զրութիւնք կան , որովք կարող է մարդս զրատուն մը լեցնել : Զի կայ ուրիշ թոշուն մը որ կարենայ այնքան սաստիկ կերպով շարժել մարզկային հետաքրքրութիւնը : Այենայն ուրուք սրտին խորը կը գտնուի բանտապահ մի , որ իւր համաստեղծ ընկերաց ազտութիւնը կը վաճառէ և կը կաշկանդէ , և սակայն հարկ կը զգայ զիտել անոնց պատմութիւնը և խանդազատիլ անոնց վիճակին վերայ :

Դեղձանիկն ալ՝ որպէս մշտնջենաւոր բանտարկեալ՝ ընտանի կենպանեաց ցուցակին մէջ մտնելու դառն ճակատագիրն ունեցաւ : Եւրոպացոց ձեռքը ինկնալիքն ի վեր , աշխարհիս մէջ նորա միակ զերն եղած է՝ ծնանիլ , ապրիլ և մեռնիլ վանդակի մէջ : Նա գրեթէ երեք զարերէ՝ ի վեր սրուկ եղած է մարզկանց ձեռքը : Հարկ է նաև զիտել թէ իւր թշուառութիւնքն պիտի տեսն այնքան երկար ժամանակ , որքան քաղաքականութիւնն : Բնութեան կանոնաւոր օրինացմէ զուրս ապրելուն պարճառաւ , զեղձանիկն արուեստական թաշուն մի եղած է : Կը յաելունք զարձեալ թէ քիչ տարիներէ ի վեր՝ ժամանակակից քաղաքականութեան այս եղական կերպաւորութիւնն զվայի յառաջադիմութիւն մի ըրած է : Ամէն օր անզգիացի զրավճառք կը հրատարակեն նորանոր գրողիկներ , որոնք զեղձանիկները սնուցանելու կերպը կ'ուսուցանեն , և այս երկասիրութիւնք՝ որք լի են մանրաման դիտողութեամբք՝ ոչ միայն զիտութեան մեծագին ծառայութիւններ կը մասաւցանեն , այլ նաև օգտակար խորհարդներ կուտան շահաւոր և բարեյաջող արուեստի մը զարգացման համար :

* Ալրդէն թագմավիպի Օգոստոս ամսոյն սրակին մէջ դրած էինք թուշուն նըչը վերնագրով վարդիկ յօդուած մի (էջ 395) , որ կը ցուցուէր տեսակ տեսակ թաշուն երգերուն՝ իրենց բնակած տեղեաց հետ ունեցած նմանողութիւնն կամ լաւ ևս նմանաձայնութիւնն . այս յօդուածս այլ մասամբ մի իրբն շարույարութիւն նախկին յօդուածոյն՝ թարգմանուած կը գնեմք ասս ի վայես մեր ընթեցողաց՝ և մանաւանդ անօնց՝ որոց սիրելի և ախտժենիլ է զրագիլ թուշնադարմանութեամբ :